

Ե. ՓԱՐԻԶԵԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Յունիս ամսոյն առաջին օրերէն ի վեր խաղաղութեան յուսոյ նշոյլը բոլորովին աննետացաւ. Վեննայի խորհրդակցութիւնները դադարեցան, եւ Խրիմու հարուածները, շարդերը, յարձակմունքները, արեան խոխոջանքները աւելի սաստկացան :

Նոյն ամսոյն 7ին դաշնակից տերութեանց զօրքերը կարճ բայց արիւնքուշտ պատերազմէ մը ետեւ տիրեցին Կանաչ սար ըսուած բարձրաւանդակին : Իսկ 18ին Մալաքովի աշտարակին վրայ յարձակեցան ալ նե, հարկ եղաւ որ նորէն ետ քաշուին՝ շատ մարդ կորսընցընելով :

Դաշնակից տերութեանց նաւերը մտան Ազախու ծովուն մէջ, ու մեծամեծ վնասներ հասուցին իրենց բշխամուտն, շատ նաւեր ջարդելով ու քանի մը ծովեզերեայ քաղաքներ եւ անբաւ պաշար այրելով : Բայց պատերազմական նպատակին աւելի ասով կատարած կրսեպուին որ Ռուսաց Անափայէն ելլելուն պատճառ եղան, եւ Խրիմու բանակին պաշար հասցընելը դժուարացուցին անոնց :

Անգղիացոց Լորտ Ռակլըն սպարապետին մանր մեծ ցաւ պատճառեց դաշնակցաց բանակներուն : Աներ-Աոնոյ սպարապետը փառաւոր յաղթութենէ մը ետքը վախճաներ էր, Լորտ Ռակլըն անյաշոյլ յարձակմունքի մը ետեւ. երկուքին մասն ալ տխուր եւ իրաւացի խորհրդածութիւն մը կրճգեն մարդուս միտքը թէ ինչպէս այս երկու քաջերն ալ բիւրաւոր մարդիկ քշեցին տարին աշխարհքէ աշխարհք՝ սարսափելի պատերազմի մը համար, եւ դեռ իրենց յուսոյն կատարուիլը չտեսած (Նիկողայոս կայսեր պէս իրենք ալ) աշխարհիս ունայնութեանցը դեմ գոցեցին աջքերնին յախտեան : Իրաւ է որ իրենց երախտագետ հայրենիքները մեծահանդէս յուղարկաւորութիւններ ըրին անոնց անշնչացեալ մարմնոցը, եւ անուենին փառաւորուեցաւ՝ իրրեւ քաջայաղք սպարապետներ. բայց մարդկօրէն փափաքելի էր ամենուն, եւ մանաւանդ իրենց հայրենակցացը, որ կատարեալ յաղթութեամբ պսակեալ ողջ առողջ դառնային, ու պատերազմի՝ եւ այնպիսի պատերազմի՝ նեղութիւններէն բոլոր աշխարհիս հետ

մեկտեղ հանգչելով, տեսական խաղաղութեան մը պտուղները վայելէին...

Բոլոր յուլիս ամիսը անցուցին Եւրոպացիք՝ մեկ կողմանէ սպասելով որ Աւաստիովի քով նոր յարձակման մը համար եղած պատրաստութիւններուն վերջը տեսնուի, մեկայ կողմանէ Աւաստիոյ տերութեան բռնած եւ բռնելու ճամբուն վրայ խորհրդածութիւններ ընելով :

Ասիոյ կողմը Ռուսք Մուրավեովի, Տոնտուքով-Քորզով ու Բենբուտեանց զօրավարներուն առաջնորդութեամբը, ղիմացնին զօրաւոր ղիմակալութիւն մը չգտնելով՝ առաջ քալեցին, Կարսը պաշարեցին, ու մինչեւ երեք ժամի ճամբայ Կարնոյ մօտեցան :

ՕԳԱՓՈՒՅԻՒՅԻՆ ԱՐԳՈՑ Յ. ԱՐԶՈՒՄԱՆԻ Ի ՊՕԼԻՍ.

Փարիզու ուսումնասէր Հայկազանց կարգը յիշեցինք Յունիսի մէջ մեր ազնիւ եւ պատուական բարեկամը Պարոն Արզուման, որ հոս բժշկութեան արուեստը սովորելով՝ վեց ամսէն պիտի անցընէր մեծ բնութիւնը՝ բժշկական փաստաւոր վկայագիրն ընդունելու համար :

Սակայն նոյն անխոնջ եւ աշխոյժ Երիտասարդին մարմնոյ տկարութիւնը արգիլեց մնացած վեցամսեայ ուսումնըն անընդհատ շարունակել, եւ պարտաւորեցաւ երեսելի բժիշկներուն խորհրդին հետեւելով Փարիզէն Էլլէ եւ աւելի տար երկրի մէջ անցընելու առաջիկայ նմեռք :

Չայս լսելով իւր ազնիւ բնութանիցը՝ խնդրէր էին որ փոխանակ օտար երկիր երբայու իւր հայրենիքը դառնայ, ու զարնան նորէն գայ ի Փարիզ բնութիւնն անցընելու :

Այս ազնիւ Երիտասարդին մարմնոյ տկարութեան անցեալ տարուընէ ի վեր ակնատես, կըզարմանային իւր անղաղար աշխատութեան՝ ու բնութիւնն արիւարար անցընելուն վրայ. էրբ մանուսանդ բժիշկներն ալ նոյնը հաստատուելով մեր զգացումն ստուգեցին, ալ աւելի հաստատուեցանք անցեալ Ամսատետրին մէջ ըսածնուս վրայ թէ « յարատեւութիւնն ու անպարտելի ջարբաշուրթիւնը » արդարեւ հայկազն Երիտասարդաց սեպհական միքրն է :